

ՄԵՂՈՒՆ ԵՒ ՃԱՆՃ

Մեղուին մէկը փեթակին դիմաց
 կը տեսնէ օր մը ճանճիկ մը կայնած,
 « Ի՞նչ կը փնտռես հոս, պարապորդ զեռուն »
 Խեղճ ճանճին վրայ, որոտաց մեղուն:
 « Կը վայլէ՛ քեզի, անարգ կենդանի
 Մըտնել, խառնուիլ մեզի պէս յարգի,
 Թագունիի երերաց — Խըմբին մէջ. աչքըդ բաց » : —
 « Իրաւունք ունիս » պատասխան տրւաւ,
 Անտարբեր կերպով, ճանճը անպարսաւ.
 « Չեզի պէս կը ըջոտ մօտենալ ազգի,
 Յիմար է մրաօք, ով որ յանդրգնի » : —
 « Մենք ենք խելացի, կըրկնեց խորխտ մեղուն,
 Բարեկարգ օրէնք ունինք հաստատուն.
 Անոր հետ մէկտեղ՝ անկախ պետութիւն:
 Կը ժողուենք միայն հոտաւէտ ծաղիկ,
 Պատրաստել մեզի մեղրը անուշիկ,
 Աստուածոց՝ ջինջ նեկտար — Ըմպելեացն հաւասար:
 Կորիք առջիւէս, անշահ կենդանի,
 Որ աըզզալ միայն գիտես ճանճը ալի.
 Իսկ մարմնոյդ սընունդ՝ յանարգ աղտեղեաց
 Կ'աշխատիս ժողուել, երննկ խեղճ կենացդ » : —
 « Մենք կ'ապրինք ինչպէս կըրնանք »
 Պատասխանեց ճանճը տրնանկ.
 « Աղքատ ըլլալ, չէ մոլութիւն,
 Վայ որ ունի խիստ բարկութիւն:
 Դուք մեղր անուշ կը պատրաստէք,
 Բայց ձեր սիրտը դառն է զիտցէք:
 Իմաստուն էք ձեր օրէնքով,
 Անտանելի՛ ձեր գէշ բարքով.
 Առ թըշնամիս բարկութեամբ ձեր,
 Թէպէտ կու տաք սաստիկ վէրքեր,
 Յիմարութեամբ կը մատնըրիք
 Անգութ մահուն յանել ժանիք.
 Եւ ձեր անմիտ վրէժխընդրութիւն,
 Անսանձ բարուց վայրագութիւն,
 Ուրիշներէն՝ ձեզ աւելի — Վընաս կու տայ աղետալի » : —
 Լաւ էս է ճոխ ըլլալ չափաւորութեամբ,
 Եւ նըւաղ՝ մեծամեծ կատարելութեամբ:

ԹԱՐԿՄ. Ը. Ե. ԶԻՅԻ

ՃԵՆՆԵԼԻՆ